

բողոքիւնները աւելի մի ներքին միասնին ներգործող միտւթիւն են կազմում քանթէ սովորաբար այր մարդունը (տղայ մարդունը): Աւստի աղջկերանց խստկան զարդացումը ուղղութիւնէ ստանում դէպի անձնականութիւնը, դէպի այն, ինչ որ նրանցում սուրբ գլուխ սրբի գաղանի նարը է անուանում:

Արան նայելով՝ ուրեմն բանը իսկապէս նրանում պիտի լինի, որ պահպաններ բնութեան գործնական կարգադրութիւնը՝ իրա ամենագեղեցիկ նշանակութեամբ. ամեն դաստիարակութեան (Unterricht) մէջ զարդացման կողմին ներգործութիւն տանք. ուղիղ ձգենք զգացման շարժողութիւնը, ուր ամենախոր արմատանումէ աղջկերանց կամենալը և կարողանալը. որպէս զի ամեն բան ինչ որ անելի է. կարեւորութեան հետ յառաջանայ այս անմիջապէս որոշմունքից, և ոչ թէ արաաքուստ սովորած լինի: Այս մըտքով, ինչպէս գեղեցիկ էլասուելէ, երեխանց դէպի քաղաքավարութիւն կրթելու համար՝ հարկաւոր է նրանց մէջներածիւթարի մատծմունքներ դէպի իրանց ընկերակիցքը, որը Վէօթէն սրտի քաղաքավարութիւն է անւանում, ուր ներքին մարդու պատկերն է արտափայլում: Այս ձեւով պիտի ներքին առողջութեան արտասանութիւն լինի կեանքի իւրաքանչիւր բարի յատկութիւնը և ամեն շքեղութիւնը, որ համապատասխան կոչումն է, մաքրութեան, ծիսի և վայելուչ յարմարութեան: Արանով մի և նոյն ժամանակ ապացուցուեցաւ այն հարկաւոր զգուշութիւնը թէ վայելուչ երեւելու միտքը ըսդառնայ մի կրկնակի նշանակութեամբ մնապերճ երեւելու սէր և դէպի երեւայականը ուղղուած ձգողութիւնը՝ ըսկորչի փոքրիութեան մէջ, այլ ուղղուի իս-

կապէս դէպի բարձր մարդկացին հոգու արժանի նպատակները և անպատճառ լինի ընդունելութիւն կեանքի հոգեկան բովանդակութեան և յարգանք ամեն ձմարտապէս մեծի առաջ. խկ դրականի միտքը և ստացականի որահպանողութիւնը ձեւակերպուի և դառնայ բարի յատկութեան հաստատութեան և հաւատարմութեան:

(Պիտի լաբունակուի):

ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԶՈՐ ԵՒ ՌԱՏԱՆ ԴԱՏԱՌԱՑ

(Հարունակութիւն, առև թիւ 1):

Եկեղեցի մը կայ, որուն անունն է Ամենափրկիչ. որ անտէր և անտերունչ մնացած է. վասն զի գիւղացիք ստկաւթիւ և աղքատ ըլլալով ձեռնհասչեն զինքն պահպանելու: Վիւզիս անուան գալով աւանդութեամբ կըսուի թէ երբոր Հայկ Շելին կը յաղթէ, Հայկոյ թոռն կաթմոսի ընտանիքը որ նոյն տեղը իջև վանած էին Հայկոյ յաղթութիւնը լսելով միմեանց ըստած կը լսան “Եկայք հըրճուեսցուք զի Հայկ յաղթեաց Շելսյուայս պատճառաւ է որ մինչեւ ցայսօր նոյն զիւզի անունը Հերճ կըսուի, ժամն երկուքին այս գիւղէն մեկնելով ժամը չորսին հասանք կը լսուած ըստուած Հայոց գիւղը որուն բնակիչը հաղիւ 10 տան կը հասնի, բոլորն ալ հարուստ մանաւանդ մահտեսի Յարութիւնեան անուն գերդաստանը որ իւր ոչ խարաց կտուրը մինչեւ երեք հազարի կը հասնի, նոյնպէս ձին և տավար: Իսկ գիւղը խոռոչուտ ձորակի մը մէջ է, իւր արեւմտեան կողմն ունի մեծ քարանձաւ մը. նոյն քարանձաւի ստորոտը յանուն սուրբ Աստուածածնայ ե-

կեզեցի մը կայ , իւր հիւսիսային կողմն ընդարձակ դաշտ մը կայ , որոյ տարածութեան սահմանն արեւմտեան կողմէն գէպ ի հիւսիս ձգուած է մինչեւ Յանկղ գիւղի հարաւային սահմանը . Իսկ երկայնութիւնը երեքու կէս ժամու չափ ընդ արեւելեան հիւսիս իւր սահմանը ձգած է . Աիմ գիւղի հարաւային սահմանը ընդ արեւելեան հարաւ երկու ժամ հեռաւորութիւնը իւր սահմանն ունի Հերձուայ կամ Հրձա հաւշու ըստւած տեղ . 1860 թուականին Վան քաղաքէն Կամուշ օղու անուն բարբարոս մէկն այս սահմանէն մեծ մաս մը վերսիշեալ Կղտաշ գիւղացւոց ձեռքէն բռնի յափշտակելով , այժմ իւրացուցած է . Դիւղիս արեւելեան կողմը մեծ ձորակի մը մէջ գեղեցիկ և պտղատու այդի մը կայ .

Յետ վեց ժամն այս տեղէն մեկնեցանք գէպ ի հարաւային արեւմտւած և ժամը ութնին հասանք Հայոց գիւղ մը որուն անունը Գերծ կ'ըստաւ . իւր մէջ յիսուն տուն բնակիչ կը բնակին : Այս գիւղի գերբը լեռնածեւ դաշտակի մը վրայ դրուած է . իւր հարաւային կողմը ահագին բարձրութեամբ շատ մը խոտաւէտ լեռներ կան , որոնց շղթայներն Արտաս ըստւած մեծ լեռան հետ կապուած են . իւր արեւմտեան կողմը լեռան մէջ մեծ դաշտակ մը կայ , որուն տարածութիւնը մինչեւ երեք մղնին կը հասնի : Իսկ երկայնութեան ծայրը հիւսիսէն գէպ ի հարաւ ձըգուած է որն որ հինգ մղնին կը հասնի . Իսկ գիւղիս արեւելեան հիւսիսային կողմն ընդարձակ դաշտավայր մը կայ . թէպէտ անջրդի է , բայց շատ բերրի : Իւր երկայնութիւնն ու տարածութիւնը միանելով երեք հարիւր մեթրի կը հասնի , իսկ գիւղիս դեպք գէպ ի արեւելեք կը հայի և ինքը հիւսիսային կողմն կէս մղնին հեռաւորութեամբ հարբարականին կողմէն գէպ ի հարաւաշեականին կողմէն կէս մղնին հեռաւորութեամբ գարդարուած էն : Այս գիւղը սատ գիւղի մը ստորոտն է իսկ բլակը հիւսիսային կողմանէ Արտսոս լեռան հետ հաղորդակցութիւն ունի , բլակի երկայնութեն ծայրը գէպ ի հիւսիս ուղղագնացութեամբ կը հասնի մինչեւ գիւղին մօտն եղած դաշտին մէջ . եւ միանգամայն գիւղը իւր շղթայներով կը պարփակէ : Դիւղիս բնակիչքը մինչեւ տասն և հինգ տասն հազիւ կը հասնին կեցութիւննին միջասահման , ունին յանուն սուրբ Աստուածածնայ սրբատաշ քարէ շինուած գեղեցիկ կամարակապ եկեղեցի մը ըստ բաւականին զարդարուած . այս գիւղը շատ գեղեցիկ գիւղը մ' ունի . իւր բոլոր տիքը մարդագետիններով և ըստ բաւականին ծառատառներով զարդարուած է . Դիւղիս հիւսիսային կողմը ըստ բաւականին ընդարձակութեամբ դաշտ մը կայ որ փոքր առուակի մը և լճակի մը ջրովը կ'ոռոգուի . գիւղին արեւմտեան կողմէն գէպ ի հարաւաշեական ըստ բաւականին ետեւը գմբեթեայ մեծակառաց վանք մը կայ յանուն սուրբ Աստուածածնայ , որուն սպիտակ վանք ալ կ'ըստաւ . այս վանքը ըստ բաւականին կալուած և հող ունի . ինքն ամսուր պարապով ամրափակուած է . վանքին գիւղը մեծ բլակի մը վրայ է և միանգամայն Արտսոս լեռան ստորոտը կ'յնայ : Վանքիս հիւսիսային կողմանէ կէս մղնին հեռաւորութեամբ հայոց գիւղը մը կայ , որուն ա-

շափ հեռաւորութեամբ գեղեցիկ սըրբատաշ քարէ շինուած յանուն սուրբ Աստուածածնայ կամարակապ եկեղեցի մը ունի ըստ բաւականին զարդարուածն Այս գիւղիս բնակիչները ըստ մեծի մասին Վոկաց և Կորթուաց և այլն այլ գաւառներէն գաղթած են : Այթը յամենի զինի մեկնեցանք աստի և ժամը վեցին հասանք Բելթենց անունով Հայոց գիւղը սց գիւղը սց գիւղը ըստ մեծի ստորոտն է իսկ բլակը հիւսիսային կողմանէ Արտսոս լեռան հետ հաղորդակցութիւն ունի , բլակի երկայնութեն ծայրը գէպ ի հիւսիս ուղղագնացութեամբ կը հասնի մինչեւ գիւղին մօտն եղած դաշտին մէջ . եւ միանգամայն գիւղը իւր շղթայներով կը պարփակէ : Դիւղիս բնակիչքը մինչեւ տասն և հինգ տասն հազիւ կը հասնին կեցութիւննին միջասահման , ունին յանուն սուրբ Աստուածածնայ սրբատաշ քարէ շինուած գեղեցիկ կամարակապ եկեղեցի մը ըստ բաւականին զարդարուած . այս գիւղը շատ գեղեցիկ գիւղը մ' ունի . իւր բոլոր տիքը մարդագետիններով և ըստ բաւականին ծառատառներով զարդարուած է . Դիւղիս հիւսիսային կողմը ըստ բաւականին կալուած և հող ունի . ինքն ամսուր պարապով ամրափակուած է . վանքին գիւղը մեծ բլակի մը վրայ է և միանգամայն Արտսոս լեռան ստորոտը կ'յնայ : Վանքիս հիւսիսային կողմանէ կէս մղնին հեռաւորութեամբ հայոց գիւղը մը կայ , որուն ա-

նունը թաղիկ կ'ըստի . իւր բնակիս .
քը մինչեւ տասն տաւնի հազիւ կը հաս
նի : յամն ութին այս տեղէն մեկնեւ
լով ժամը տասնին հասանք Անաթան
հայոց գիւղը , որուն բնակիքը երեսուն
տան կը հասնի այս գիւղը Աստան գառ
ւառ ի՞րեւեան ծայրը կիյնաց իւր դիր
քը փաքք բլասկի մը փայ գրուած է ,
իւր Արեւելեան կողմը քարաշէն կամա
րակապ եկեղեցի մը կայ , իւր թիկուն
քը ունի մեծ բլասկաձեւ լնու մը . իսկ
Արեւմուեան կողմը փաքք ինչ ապառաւ
ժուատ բլասկի մը կայ որուն անունը սե
ւաքարեր կըսուի . այս բլասկի Արեւ
ելեան հիւսիսային կողմն երեք ձիրն
թայ տարածութեամբ տղմուտ և շատ
ջրային մարդագետին մը կայ , երկայ
նութիւնը կը հասնի մինչեւ ցծովեզը
Աղթամարայ . գիւղի Արեւելեան կող
մէն փաքք ինչ գէոլ ՚ի հիւսիս գեղեցիկ
ջրարքի և բերքի դաշտ մը կայ . որուն
տարածութիւնը մինչեւ երկու ժամ կը
տեէ : Դիւղիս բոլորամբը ծառատունի
ներով զարդարուած է իւր դիմացն
ունի Աղթամարայ ծովակը , իսկ Արեւ
մուեան և հարաւային կողմանէ մէկ
ու կէս ժամն չափ հեռաւրութիւ
իւր լայնանիստ դաշտակի ծայրը մին
չեւ Աստան գաւառի սահմանը հասու
ցած է : Դիշեր մը այս գիւղիս մէջ
օթելով առաւ օտեան ժամը մէկին տեւ
ղէս մէկնեցանք . գէոլ ՚ի չարահան ըս
տած ուրբ Աշան վանդը , որ մէկ ժա
մաւ հեռի է վերցիշեալ Անաթան գիւ
ղէն , այս վանքը Աստան գաւառի Ա
րեւելեան հարաւային կողմը կիյնաց և
միսնգամայն Արտսու լււան ստորասի
հիւսիսային կողմն է . այս լւսը քսան
և ջրս ժամն չափ ժամանակաւ ելլեւ
լու բարձրութիւն ունի : Իւր դագտ
թը գերեզման մը կայ , որուն համար
կ'ըսեն թէ՝ Այստօն ճգնաւորի գե
րեզմանն է : Կամ կ'ըսեն որ Ատրդ

պատիկ նշխանը սորո յորդ որանօքը շատ
մը վանքեր ու եկեղեցներ շնած կըւ
լայ . այս այն լեռն է ուր երբեմն մեր
ողբերգու Եղիշէ սուրբ հայրը կ'ձբւ
նէ եղեր , և միանգամայն հայոց
աշխարհի կործանման վրայ կողքար .
այս լեռն յառաջ Աստանայ լւս կ'ը
սեն եղեր . օսկայն մեր ողբերգու Եղ
իշէ սուրբ հայրը իւր աղբիւրանման
արտասուբը թափելով այս լեռն
մէջ լուած կ'ըլայ և Ահ արտասուաց
լւս եղար ո այս պատճառաւ աւէ որ ար
տաս լւս կ'ըսուի , իսկ այս լւսան հա
րաւային և արեւմուեան կողմը ասկա
ռածուտ և անջրդիէ , երկայնութիւնը
գէոլ ՚ի հարաւ մինչեւ Աստախու լեռ
ները կ'ըհասնի : Իսկ արեւելեան կող
մը շատ մը աղբիւրներ ծաղկաւէ ոտ վոյ
րերով ու գեղեցիկ մարդագետիննե
րով զարդարուած է , իսկ վանքէն տա
սըն ժամն շոփ բարձրութեամբ լե
ռան Արեւելեան հիւսիսային կողմը
ահառին բարձրութիւ շատ մը խոռո
շաւոր քարանձաւներ կան . ողոնց գա
գամը կը բարձրանաց մինչեւ ամակերը .
աւանդութեամբ այսպէս կ'հաստա
տնն որպէս թէ մեր Եղիշէ Ասւրբ
հայրը Այս քարանձաւի մէջ աղօթած
կըլլայ , և քարանձաւի ստորասը քարայ
րի մը առաջը քաղցրահամ փայրիկ աղ
բիւր մը կը բղնէ , որուն աղօթը իաղ
բիւր կըսուի : Այս վանքէն երկու
մէթրի հեռաւորութեամբ թաղեկա
նունով հայոց գիւղմը կայ որուն բնա
կիքը 10 տան հազիւ կ'հասնի , վանքէս
միսեալ գէոլ Արեւմուեան հարաւ
ոտանայ գաւառն է , որուն երկայնու
թիւնը վեց ժամկը տեւէ : Այսնահան
հանգի հարաւային ծայրը մինչեւ Հե
լլ ըսուած Հայոց գիւղը լւսներու
ստորասը կ'հասնի , նահանգիս զրից
գալով ինքն տափարակ երկայնամիկ
լայնանիստ ծորակին մէջ է : Եւ Ար-

տոս լեռան սառըռոռը կիցնայ . ձորակիս երկու կողմը անթիւ այդիներ քաղցրահամ պալատու և ուրիշ ծառատառներով զարդարուած է : Չորակի հարաւային կողմի լեռներէն շատ մը ձորակներ կարկաչասահ յորդարուղիս աղբիւրներ կիցնան , և այդիներուն մէջն անցներով մէծ ձորի մը կը խօսունուին . որ Աստանայ գետ կը լառուի : Իսկ այս գետը հարաւէն ելելով գեղի կիցնախ կ'երթայ . Վագիկ Արծրունւոյ ամրոցի արեւելեան կողմը չորս վայրկեան հեռաւորութեամբ Տաճկաց մղկիթի մը մօտ Վզթամարայ ծու վը կը թափի : Այս գաւառի զմայլելի տեսարանը մի առ մի նկարագրելը մեռ կորսղութենէն վեր բլուր յայտնի կը խօսուղութենիք . Այս գաւառի մէջ եղած բնակիցները երկու հարիւր տունէն աւելի կ'ըլան բոլորն ոլ մահմետական Վիւրտ , ըստ մէծի մասին աղքատ , սակայն աւաղակութեն շատ հմուտ են : Վագիկ Արծրունւոյ ամրոցը Աստանայ գաւառի սառըռոտն արեւմտեան կողմը Վզթամարայ ծովեղերը կիցնայ . Իսկ ամրոցի գիրքը մէծ բլուրի մը գագաթին վայս դրուած է իւր երեսը դէպի յարեւելը կ'հայի . իսկ արեւմտեան կողմէն լոյնանիստ լեռ մը կայ , որուն երկայնութեան գիծն Աստան գաւառի սրբեւմտեան կողմէն Վշտունի ու Նիշի լեռներու հետ շղթայակապուած է : Իսկ յարեւմտեան կողմ ամրոցիս տառը վայրկեան հեռու ահագին բարձրութեամբ ժայռ մը կայ , որոց տարածութիւնը մինչեւ ջ սմարի կազանը ուած տեղ կը հասնի , տեղւոյս անուան գալով կ'ըսէն թէ ելուղակապէտ ջոմար այստեղս զինքը ծով ձգելով , անոր համար տեղւոյս անունը ջոմարի կա-

պան կ'ըսէն , նաև յայռաքարի ներքեւ էն կանցնի նեղ և անձուեկ միանգատամայն երկիւղով ճանապարհ մը . այս տեղս աւաղտկութիւնը , մարդասպանութիւնը միշտ անպակաս է : Իսկ ամբոցիս արեւմտեան հիւսիս դաշտաձեւ տափարակի տեղ մը կայ , որուն համար կը լառուիթէ Վագիկ արծրունւոյ ժամանակ Աստանու քաղաքը հոս եղած է որ մինչեւ ցայսօր շատ մը աւերակներու տեղեր կ'երեւնան : Իսկ ամբոցիս արեւելեան կողմը մէկ սրբատաշ քարէ շինուած կամարակապ սրբոյն Աստանուի զօրավարին անուամբ եկեղեցի մը կայ , որ այժմ նոյն գաւառի Վաւրթաց ձեռոքն է . կ'ըսէն թէ Վագիկ Արծրունւոյ մարմինը այս եկեղեցւոյն մէջ թաղուած է . ամբոցիս սոսորոտը վորբիկ գիւղ մը կայ որուն անունը Աստանայ թաղիկ կը լառուի . որուն բնակիչը 15 տան հազիւ կը հասնի , որոնց մէ 4 տուն Նոյ ազգ են մնացալէները Վիւրտ . գիւղս գէպի արեւելքը 20 բայլաջափ հեռու Աստանայ գետին եղերք սրբատաշ և զարմանալի ճարտարութեամբ քերթուած մահմետական գմբեթ մը կայ , որուն բարձրութիւնը 50 կանգունի կ'հասնի . իւր բոլորակիրը ունի 44 մանր և խոշոր լուսամուտներ . լուսամուտներու ճակատը քարէն քանդակուած ծաղկիներով զարդարուած է . ամէն մէկ ծաղկիներու վերի ծայրը փոքր խոշանշաններ կան եթէ մարդ մը խորին նկատողութեամբ շնոյի կարող չէ սա խաջանը շանները սրաշել . գմբեթիս կէսէն վայր հողի մէջ թաղուած է և սոկորներու լեցուած է : կը լառուի թէ այս Վմբեթը Վագիկ Արծրունւոյ շէնքն է . և իւր անունն ալ Այուրք Յարութիւն կը լառուի : Ճամանակին մէծ երեւելի բազմամարդ վանք մը եղած է , որուն մէջ 300էն աւելի կ'եղերականք

կրնակին եղեք, կըսեն թէ թաթարաց
արշաւանքին ատեն թաթարներ այս
վանքի բալորակը եղած չէրը բանդե-
լով, միայն Վմբէթն ալ այն յիշեալ
չէնքերու քարու կիրերու մէջ մասզավ
կէտէն աւելի թազուած է, իրաւի այս
զարմանալի չէնքը զինքը տեսնողներուն
զարմանք կը շարժէ, վերջապէս իրեւ
միաձուլ արձան մը հսցոց այն ամենու
գեղեցիկ Աստան գաւառի ստորոտ
կեցած իւր տիտուր դէմքով ձանապար-
հէն անցողներուն սիրուը առ ինքն կը-
գրաւէ, Գիւղիս Վրեւմուեան կողմը
մեծ ահագին կոնածեւ քարտնձաւ մը
կայ, քարտնձաւիս հիմը մինչեւ ծո-
վու խորութեան յատակը հասած է:
Քարտնձաւի գոտիէն սակաւ ինչ վեր
փորուած է, և Գագա ամրոցի հիմը
այն քարտնձաւին մէջ դնելով մինչեւ
բլակին հասուցած են: Իսկ ամրոցը
քոլորտին աւերակ եղած է, միայն թէ
քանի մը բուրգերու ու պալատներու
աւերակները կանգուն կեցած են:



ԱՐԿԱԾԻ ԱՐԻՍԹՈՆՅՈՒԻՍԻ

(Հարունակութիւն, առ թիւ 1.)

ԱԲԱՋԴԻՄՈՐ ըստ ինձ անիկոյ,
Երկրիս վրայ մէկը չիայ որ բազդին դառ-
նութեանը չըհանդիսի իրեն կենաց
մէջ, որքան որ մեծ կըլայ անոր պար-
գեւած յաջողութիւնը, այն համեմու-
տութեամբ ալ անոր ՚ի մերժոյ հասու-
ցած աղետից ծանրութենին երկրն-
չելու իրաւացի պատճառներ մորդ
կունենայ, ուստի ես որ այսքան տա-
րիներէ ՚ի վեր անոր բարիքները կը վա-
յելեմ, գիտեմ որ ինձ կը միաց նաեւ

սոսկալի աղետից յորդութիւն մը, ե-
թէ այս կէտէս չը ջանած առաջն առ-
նուլ շաղործթ բազդին մատնութեցու

Այս խօսքերն ըսելով իւր մատէն
խիստ թանկագին մատանին հանեց,
զգը ստուտիկ ալ կըսկրէր, և իմ ներ-
կայութեանս աշտարակի մը բարձրու-
թենին ծովուն մէջ ձգեց զայն, յու-
ստով թէ այս կորստեամբը գոնէ ի-
րեն կենաց մէջ միանգամ բազդին
դառնութեանց նշաւակ եղած կըլայ,
բայց այս կուրութիւն մ՝ էր, որ իրեն
յաջողութենին պատճառեցաւ, ա-
ղէոք կամ չորիք չեն անոնք՝ զգա
մարդ ինքնին գիտութեամբ իրեն կը
պատճառէ և կամ կընտրէ, այլ անոնք
են չարիք՝ որը անակնունելի և բռնա-
դատեալ զօրութեամբ կը համենին ա-
նոնց վրայ, զրոս Վասուածք պատուհա-
սել կուղեն, Փոլիկրատ չէր գիտէր թէ
բազդին անզ թութեանց տաաջն առ-
նելու միտի և ճշմարիտ միջոցը՝ իմաս-
տութեամբ և չսփառորութեամբ ա-
նոր տուած սեստի և ունայն պարգե-
ներէն ետ քաշու ին է:

Բազդը՝ որուն ուզած էր զոհել
իւր մատանին, չընդունեց այս նուե-
րը, և Փոլիկրատ՝ իրեն կանաց հակա-
ռակ տեհի երջանիկ գտնուեցաւ,
քան յառաջ՝ Զուկ մը կըլած ըլլալով
այս մատանին, Փոլիկրատի մօրգիկնե-
րէն բռնուցեաւ և անոր տունը տար-
ուելով, խոհարարը անոր արգանդին
մէջ գտաւ մատանին և անմիջապէս
բռնաւորին տարաւ որ տեսնելով
զայն շատ տրամեցաւ բազդին՝ իրեն
յաջողելու այնքան յամառելուն հա-
մար, բայց մամանակը կը մերձենա՞-
ուր անոր բոլոր յաջողութիւնքը, յան-
կարծ սոսկալի ձախորդ ութեանց պի-
տի վախուէին, Պարսից դարիւս մէծ
թագաւորը Յունաց դէմ պատերազ-
մի ելու, և իսկոյն Վրիոց ծովէղերոց և